

բարս իմ. զհայր Անտօնն, զԽուպրիճանն, զՊապաճանն, և զորդիս իմ զՍրբապն և զամենայն արիւն մերձաւորս իմ. և զհոգևոր եղբարքն իմ զտէր Վարդանն, զտէր Մարութէն, զտէր Յուսէփն, զտէր Գրիգորն, զմիւս տէր Վարդանն, և զհոգևոր աշակերտքն իմ, զՄանուէլ, զՄելքոն զպիրն, զՄելքիսեղեհն . . . որ մեզ չար կամենայ. նոցա հոգւոյն Աստուած ողորմի . . . : Յիշատակ է քարոզ զիրքս մ. Սահլպի յարին հոգւոյն, շերիքին, Կուկազին. հօրն Կուպէկին, մօրս շերիքէին, սրգւոցն Միսաքին, Սուտանին. ի ձեռն տէր Պաւղոսին, աղբաւրս Խուչախի»:

Ի հաւաքածոյից Տ. Յովն. ա. Բահանայ Մկրեանի յիսկականէն ընդօրինակեալ իւրով ձեռամբ:

Տրապիզօնի հայ գիւղացու կեանք

Տրապիզօնի լեռներու, անտառներու մէջ բնակութիւն հաստատող հայերն, ինչպէս գիտենք, ամբողջովին Համշէնցի և Սև գետացի հայերն են: Սոքա այն սարսափելի կոտորածէն յետոյ մոլեռանդ մահմետականներու և ենիչերիներու սարսափէն խոյս տուած, միտուած են հսկայ ու մթին անտառներու խորը, տակաւ առ տակաւ անտառներու հսկայ ժայռերը տապալած՝ խուլ վայրերը առանձին-առանձին բնակութիւն հաստատած և հետզհետէ ընդարձակելով իրենց գործերը՝ երևան եկած են, կազմած 15—20-ի չափ գիւղեր ցանցառ աներով:

Համշէնք և Սև գետը, ինչպէս գիտենք, կը բաղկանայ երկու հովիտներէ, որ Բաբերդի հիւսիսային լեռներէն մինչև Սև ծով կը տարածուին, առաջինը ծովեզրեայ Իրիզէ քաղաքով կը վերջանայ, երկրորդը Սիւրմէ, որ յարևելս Տրապիզօնի հրուանդանի մի արևմտեան կողքին ստորտար, հանդէպ Տրապիզօնի շինուած է:

Մենք այժմ պիտի ներկայացնենք Համշէնի և Սև գետի կոտորածէն խոյս տուող այն տոհուն, աշխատասէր և չարքաշ հայերու կեանքը, որոց մէջ ծնած, մեծացած և որոց աշխատանքին ևս մասնակցած եմ. պիտի ներկայացնեմ նոցա աշխատութեան եղանակները մանրամասն թէ իւրաքանչիւր տուն ինչպէս անտառին մի խորշը առանձին վայր տուն, մառան, մարագ, դոմ. կոթոբ, փուռան, կը շինէ, տանը շուրջը ինչպէս

ընտանի ծառաներ, կաղնուտ, բանջարանոցի համար ածուխ, հացի համար լազուտի արտ կը պատրաստէ, ինչպէս զանազան բոյսեր կը սերմանէ, ինչ եղանակով կը մշակէ կաղնուտը, լազուտը, լուբիան, դդումը ևն. և կանեփը ու բուրդը, կտան պատրաստելու և անասուն սնուցանելու եղանակը՝ զորս կը ներկայացնեմ չարքաշ կեանքի սիրահար ընթերցողներուն, յուսալով որ բազդատու թեան մէջ կը դնեն Հայաստանի ծոյլ, մեղի ժողովրդեան կեանքի հետ. կը խթանեն զարթեցնելու, ապրուստ ճարելու պայքարին կը մղեն:

Գեռ գործունէութեան կեանքեն չսկսած՝ մասնաւոր ինչ խօսիմ Տրապիզոնի դերքի, հայ գիւղացոց բնակավայրերու մասին:

Այս նահանգին անմիջապէս հիւսիս և արևմտեան հիւսիս տարածուած է Սև ծովն, իսկ յարևելս, հարաւ և արևմտեան հարաւ 2—3—5—10—15 ժամ հեռաւորութեան վրայ կը գտնուին 20-ի չափ հայ գիւղեր, որք զետեղուած են բարձր ու ցած լեռներու, ընդարձակ անտառներու մէջ, մեծաւ մասամբ զառիւթայր դերքերու վրայ: Կան աներ, որոց շուրջը դժուարութեամբ մարդ կը քայլէ:

Գիւղ մի 30—40—50 տնէ կը բաղկանայ. քիչ բացառութեամբ գիւղի տներ 1—2 ժամ երկարութիւն ունեցող տարածութեան վրայ զետեղուած են, ամեն մի տուն իրարմէ 1—2—3 կամ 5 վերստ հեռուն շինուած է, կան տներ դրացու դուռը արձակուած հրացանի ձայնը անգամ չլսէր, իսկ կան միայն մի քանի գիւղեր, որոց բնակիչները ծխախոտի մշակութեամբ կը պարսպին. սակաւահող լինելուն, նաև աւազակներու երկիւղից տներն իրար մօտ շինած են:

Գաշտ ասուածը անծանօթ է այս ժողովրդեան, մի վերստ տարածութեամբ տափարակները մեծ նշանակութիւն ունին, մանաւանդ գիւղերու մէջ, ուր հազիւ հազ 2—3 արտավայր տափարակներ կերևին, ուր կը հաւաքուին կիւրակէ օրերն գիւղի երիտասարդներն ու պատանիները, կը խաղան, միայն ծովեզերեայ հրուանդաններու միջավայրը կը գտնուին աւազոտ տափարակներ, որտեղ կաճի ձիթենին և կը մշակուի ընտիր ծխախոտ:

Այս նահանգին մէջ, ինչպէս կերևի, նախ ծովեզերեայ վայրերը շենցուցած են յոյներ, ապա ժողովուրդը տակաւ առ տակաւ աճելով և կամ եկւորներ հաստատելով սկսած են լեռնային լանջեր բնակութիւն հաստատել, ապա մղուած են միջին անտառներու խորը թափանցել:

Յոյներ, որք Տրապիզոնի նահանգին մէջ բազմաթիւ են, կարելի է երկրին նախկին բնակիչները համարել, վասն զի սոքա

բռնած են ամենէն արգաւանդ հողերը. իսկ թուրքեր, աւելի լաւ է ասել յոյն-լաղեր (մահմետական) բռնած են աւելի քարձք մասերը. իսկ հայեր, որք փախստականներ են. նախ իրենց գլուխը պահած են անտառներու մէջ, տակաւ առ տակաւ խառնուած թուրքերու, կամ առանձին գիւղեր կազմած են:

Տրապիզոնի թէ քաղաքի և թէ գիւղերու հայ ժողովուրդը աւելի աշխատասէր, գործունեայ և քաջ է, քան յոյները, որք թէ ամեն տեղ հայերու քառապատիկը կը կազմեն. որպէս թուրքեր ևս յոյներու քառապատիկը՝ այսինքն քաղաքին մէջ 1000 տուն հայ, 4000 տուն յոյն, 8000 տուն թուրք, նոյն համեմատութեամբ կարելի է հաշուել գիւղերու յոյներն թուրքերու հետ, բացառութեան առնելով հայերը, որ աննշան թիւ մի կը կազմեն, մօտաւորապէս 2000 տուն կը կազմեն. ի բաց առնելով Սիւրմենէ, Կիւմիւշխանայ, Փլաթանայ, Ֆօլ, Էլէվիւ Իրիզէ գաւառական քաղաքներն, որոց մէջ աննշան թիւ կը կազմեն հայեր, հայ գիւղեր ևս չկան:

Ա.

Հայ գիւղացու տներ

Գիւղացիին բնակարանը երբ նեղ կգայ. կամ քանի եղբայրներ միասին բնակելու խոչընդոտներ յառաջ կգան, իրենց անէն 1—2—3 վերտ հեռու, իրենց յատուկ կամ դրամով գնուած մի տնտառի յարմարաւոր վայրը կորոշէ տուն շինել, այնպիսի տեղ մի, որ լինի զառելիայր, տան վերեւը իրեն յատուկ անտառ, որ տեղացիք ցախուտ կասեն, տանը շուրջը պտղատու ծառներ տնկելու յարմարութիւն ունենայ, տանը ներքիցին կարողանայ արան և ածուքը պատրաստել, երկու կողմի զառելիայրերու վրայ 5—6 արտավայր տարածութեան կաղինի տունկեր տնկել, սրանց շուրջը կամ միջավայրը ևս իր տան յատուկ արօտավայր դնենայ, միայն իր անասուններու համար: Տանը աջը կամ ձախը մի փոքրիկ, 10—15 կանգուն երկար տափարակ վայր մի կորոշէ կորոբն և կորոբի մօտ կաղինի, լիւբեայի կալը, որը եթէ տափարակ չէ, ինքը պիտի պեղէ, հարթէ, կալի յարմարցնէ:

Գիւղացին, ինչպէս ասացի, յարմարաւոր զառելիայրի մի վերայ կսկսի տան հիմը պեղել, տան տեղը հարթել. այնպէս որ տանը անմիջապէս կից, ներքին կողմ պիտի ընկնի գոմը, ըստ տեղացոց գումր, որոյ ծածքը պիտի հաւատարի տան յատակին,

որով տան յատակը միանալով գումի ծածքին. որ տախտակով ծածկուած է՝ կուենեայ տան և մառանի տեղն:

Տունը գոմի ծածքի հետ միասին վերին յարկի ձև մի կառնէ:

Գիւղացու առաջին գործն է պեղել, իսկ տան տեղը հարթել: Գոմի որմերը հիւսել 3—4 կանգուն, մինչև որ վերին որմը հաւասարի տան յատակին, ապա կը միացնէ տան հիման հետամեն կողմէն միանդամէն որմերը կը բարձրացնէ. տախտակ որմով կը բաժանէ տունը գոմի ծածկոցէն, որ լինելու է մառանը, տանը ետևը—վերին որմէն դուրս հողակոյտը փորելով կը շինէ փուռը, այնպէս որ փռան բերանը կընկնի որմի միջավայրը:

Գոմի առաջը երեք-չորս քայլ լայնութեամբ կը սալայատակէ. սիւներ կանգնեցնելով վերևը տախտակամած կը շինէ, որը կառնէ բալքօնի ձև, ներքևը կունդուռ, իսկ վերևը սուֆա կը կոչուի:

Գոմի մէջ ևս կը սալայատակէ, մէջ տեղէն դէպի կունդուռը մի առուակ կը թողու, գոմի մէջը այդ առուակով անցնի դռան շեմի տակէն կունդուռը, թափի կուղիները.

Տան աջ և ձախ որմերու մէջ soլայ կոչուած պատուհաններ կը թողուն անմիջական պէտքի համար մանր-մունր իրեր դնելու, նաև քանի տեղ ևս բարկ, մայքսաս, ծափ կը զետեղեն հակեալ դիրքով մէջը աճառ, դանակ, միրատ ևն. դնելու համար:

Տանը ուղղակի միջավայրը մի թիղ խորութեամբ կը պատրաստէ բուրակը, 1 1/2 կանգուն տարածութեամբ բոլորչի շրջապատը սրբատաշ քարերով, յատակն ևս մի մեծ սալ զետեղուած:

Այժմ ունինք առանց ծածքի տուն, վերի որմի մէջն է փռան բերանը՝ բերանի առաջն է բուրակը, բուրակի աջ ու ձախ որմերու մէջ բացուած է դռներ ել ու մուտ գործելու համար, անէն դէպի մառան, մառանէն սուֆան 1) դռներ բացուած է.

Տան ծածկը.—Գոմի որմերն արդէն մառանի երեք կողմէն բարձրացած՝ հաւասարած էր տան որմերուն, ծածկելու համար

1) Սուֆան մառանէ դուրս-կունդուռի վրան երկար քայլի ձեւով շինուած է. առաջը բաց. տան հովասուն մասը կը կազմէ, ուր կը զետեղուեն փորթի կոչուած մեղուի փեթակները. ուր կը կախուեն թելի վրայ շարուած մաւմրգի չորացած տերեւներ. որ հացի տակ կը զետեղեն թխելու միջոցին. նաեւ շարան-շարան կը կախեն եփած մաւմուրգ լիւրիայի չորացած ձուլուվր եւն. եւն. այն ամեն բան, որ օդասուն վայրի միշտ պէտք ունեն չփթելու համար. Այս տեղ է նաեւ հաւերու բունկալը ձու ածելու համար.

մի հաստ մաշմորդի կամ կաղնի դերան, որ տոկուն է, կը գետեղէ տան աջ ու ձախ որմերու վրայ, այնպէս որ գերանի մի ծայրը հաստատուած լինի աջ դռան որմի վրայ. միւսը ձախ դռան: Այս գերանի միջավայրը կը անկէ մի հաստ սիւն 1-2 կանգուն բարձրութեամբ և կամրացնէ գերանի վրայ, չորս երկար և բարակ գերաններու ծայրերը կը հաստատէ այս սեան գլուխը, այնպէս որ ամեն մի գերանի միւս ծայրը հաստատուի որմերու չորս անկիւններու վրայ. արդէն հասկացանք որ 1—2 կանգուն ցած խոնարհած լէ միւս ծայրէն, որով հակեալ դիրք ստացած է, այսպէս չորս գերան ևս նոյն սեան գլխէն չորս որմերու միջավայրը կը հաստատէ, ապա գերանէ գերան մարդակներ կը դամէ որմի մօտէն սկսելով, նախ երկար, հետոճետէ կարճ մինչև մօտենայ սեան և այսպէս ամեն գերսոններու վրան մարդակներ կը դամէ: Մարդակներու վրայ ևս ցածէ դէպի վեր կը դամէ խարբումայ 1) կոչուած փոքր և բարակ տախտակներ իրարմէ քիչ հեռու. ապա երկուքի վրայ մի ուրիշը, որոյ եզերքները հաստատուած լինեն նախկիններու եզերքներու վրայ, այսպէս մինչև մի կարգը որմի վրան լրանայ. ապա սկսի երկրորդ կարգը նոյն ձևով. սակայն այս անգամ երկրորդ կարգի տախտակներու ներքին ծայրը հաստատուած պիտի լինի առաջին շարքի տախտակներու վերին ծայրի վրայ. այսպէս մինչև դադարթը, ապա նոյն ձևով չորս հակեալ դիրքերը:

Տան ծածքի հակեալ դիրքի վրայ անձրևի ջրերն արագութեամբ սահին կերթան. բայց ո՛ր տեղէն անձրևը ներս թափածէ կը կարկատեն. մի առ ժամանակ այդպէս կանցնեն: Ապա յարմար ժամանակին բրուտին շինել և թրճել կտան ֆիրեմիս, որ կղմնտօրն է, կիսախողովակաձև կէս կանգուն երկարութեամբ ներքևի ծայրը քիչ լայն:

Քիրեմիսն ևս ծածքի վերան կը շարեն ցածէն դէպի վեր, մէջը դէպի վեր-կանալի վրան, այնպէս որ երկրորդ կղմնտօրի լայն գլուխը ընկնի առաջին կղմնտօրի նեղ գլխի մէջ. ապա երրորդը երկրորդի, չորրորդը երրորդի մինչև հասնի դադարթը, ապա կսկսի երկրորդ կարգը առաջնոյն կից նոյն ձևով կը շարէ: Յետոյ կսկսի նոյն երկու կարգի միջավայրը, այս անգամ գլխի վայր, շարել այնպէս որ տակի երկու կարգի կիսախողովակներու

1) Եղեւնիի փափուկ փայտ ունեցող տունկերը 1 1/2—2 կանգուն երկարութեամբ կը կտրեն, ապա մի կողմէն վերէն վայր կը բաժանեն թանձր քարտի հաստութեամբ, մի թիզ լայնութեամբ, որուն կասեն խարբումայ, որ ամեն տան եւ կորոպի համար ի գործ կ'ածեն:

եզերքները ընկնին միանգամայն նոր շարուածի տակ. այսպէս մինչև վեր:

Միւս եզերքը արդէն բաց մնացած էր, սորա մօտ ևս կը շարէ. երկրորդին հետ կը դոյզէ, այսպէս շարունակ:

Այժմ անձրևի ջրերը գլխիվայր դարձած փրկմիտի վրան կիջնի, երկու կողմէն կը թափի կիսահողովակներու մէջ. կղմինարէ կղմինար անցնելով կը հասի ցած:

Գիւղացին տան միջավայրի, այսինքն բուրակի ուղղութեամբ մի երդիք բացաւ, ներսը լոյս թափանցելու և դուրս ծուխ տալու համար, այս է պահան: Պաճայի տակէն մի երկաթեայ հաստ շղթայ կախեց ներքևի ծայրը երկու կեռ, ուստի կը կախեն մեծ և փոքր հոկեր, պղինձներ, ջուր տաքացնելու համ կերակուր եփելու համար:

Սոյն շղթային կլրմպուր կասեն տեղացիք:

Մի ծածել¹⁾ շինեց, ցխիմփի հաստ գերանի վրայ զեանդեց, որ վրան դնէ դոբում, սոխ ևն. այնպիսի բաներ, որ ծուխի ազդեցութեան տակ փտութենէ զերծ մնան:

Մառանի դրսի որմն վրայ-բարձր շինեց հաւերու փինետը. գիւղացին իր տունը շինելու համար անմիջապէս դործի չօկսեց, այլ մի քանի տարուան մէջ աւարտեց. տարուէ տարի յարմար ժամանակ դանելով մէկ մէկ մասը վերջացուց:

Բ.

Գիւղացին նոր սան շուրջը

Նա կը տան շուրջը դանուած անտառի ծառներն արմատախիլ անելու համար ահագին ճիգ ու ջանք կը թափէ. երբեմ յաղթանդամ ծառներու հաստ արմատները հողէն խլելու համար ահագին միջոցներ կը վատնէ, նա երկրերանի ծանր բրնձով ինտր արմատներու շուրջը ինտր կը փորէ, բոչի կացնաձև կողմով անսնուած արմատները կը կարէ. ապա ծառի միջավայրը երկար հաստ պարանի մի ծայրը կը կապէ. ամբողջ ընտանիքի անդամները կը հաւաքէ միւս-գետին մնացած ծայրի վրայ կը քաշեն. եթէ ծառը չբնրաց, ասել է ծառը ուղղահայեաց ինտր ձգուած

1) Ծածելը մեծ խտրի չափ եւ մատի հաստութեամբ բոլորոշներէ հիւսուածք մէ. որ հաստուած է մեծ դերանի մի կողմ-փոքր ինչ պահայի ուղղութենէն շեղուած. ուր շարունակ ծուխ դարնելով թանձր մուր կը կապէ:

արմատներ ունի, կը շարունակէ դարձեալ փրել, կտրել մինչև տապալեն, քիւրուղը (կոճղը) հողէն դուրս դայ: Այսպէս շարունակ, միայն ասնը շուրջը կը թողու քանի կարևոր վայրենի ծառներ, որոց վրայ խաղողի վազ արձակելու¹⁾, կամ այդ ծառներու մի յաղթանդամ հիւզին վայրը խոտ, ձեղ դոմի շորացած շիպ չծեծուած լիբիայ կամ ձեծուած շաչ դիզելու համար, որ անասուններու ձմրան կերն է:

Գիւղացին երբ ծառներ տապալելու-արմատախիւ անելու դժուարութիւններու պատահի կացինով կամ սղոցով կը կտրէ, արմատին վրայ փայտեր կը կուտակէ, կը վառէ, որ կոճղը հողի մէջ մտնի: տակաւ առ տակաւ փթի քանի տարուան մէջ:

Գիւղացին շարունակ մի գործով չպարապեր, երբ նա ծախքի համար դրամի պէտք ունենայ տապալած ծառներու հաստ բունէն տախտակ կը քաշէ սղոցով, կտր կամ երկար տաշտեր կը շինէ ծառի մի մասի մէջ ուրագով տաշելով, կտր գայլան կը պատրաստէ մէջը կաթ լեցնելու համար, ապուրի կուտ, շերեփ տակառի մանր տախտակներ կը շինէ մազմրգի փայտէ, երբեմն աթոռներ կը պատրաստէ լաւի թփի բներով, նոտատեղը բարակ ձօներով կը հիւսէ կամ ամուխ կը պատրաստէ դարբիններու գործածութեան և կամ քաղաքացին կերակուր եփելու համար:

Գիւղացին այժմ խղճով փոքր ինչ հանգիստ է, նա տանը աջ ու ձախ կոնդուռէն ցած գանուած դառիվայքը տեղ տեղ քանդած էր ծառներ արմատախիւ անելու համար, նարա համար այժմ ամենակարևորն է արտադրելը պատրաստել:

Օգնութեան կը կանչէ դրացիներէն 5—10 հոգի, ասնը ներքին կողմ երկրեբանի բըշով 2—2½ թիզ խորութեամբ կը բընն, բըշի սուր կողմով մեծ ու փոքր արմատները կը կտրեն և հողի երես կը քաշեն, դու տեսնէիր իրարու կշտին կանգնած տասը, կամ տասն և հինգ հոգին մի անգամէն ինչպէս բրինները կը բարձրացնեն, գետնին հարուած տալու միջոցին խորը կը շշան, իրենց առաջի թումբը հետզհետէ քանդելով առաջ կերթան: 2—3 աւուր մէջ գիւղացուն այճը կը պատրաստեն:

Գիւղացին նպատակաւ արտը տանը ներքև պատրաստեց:

1) Ծառներու արմատին մօտ խաղողի վազ կը տնկեն, թոյլ կտան որ ծառն իվեր բորձրանայ, տարածուի բունի, պատէ ամեն միւղերը մինչև գազաթը տարիներու ընթացքին մէջ: ասպ կուղղուի մօտակայ գտնուած ծառները սրտես արծուի նման, այս միակ որթը կը պատէ բազմաթիւ ծառներ, բունը հաստանալով երեսը շերտ-շերտ խաւեր կը կապէ իրրեո ծառներ, Տեսած եմ երկու-երեք սերունդ, իրարու յաջորդող, որոց մին եւս կեղեւ, Տեսած եմ երկու-երեք սերունդ, իրարու յաջորդող, որոց մին եւս չէր գիտէր այս կամ այն հսկայ վազի տնկուած թուականը:

վասնզի նոցա հացաբոյսը լաղուսն է. լաղղի բոյսը որչափ աւելի աղը ունենայ, այնչափ առատ բերք կտայ, նա ունի բաւական թուով անասուն, կուղիքն առատ է կուղինոցի մէջ, ուր հաւաքուած մէզը անձրևի ջրեր կը քշեն, կը տանեն արտը: Բացի մէզէն, որ կը տարածուի արաւ վրայ. գիւղացին կուղիքն սեփեթի մէջ կը լեցնէ. շաւաղելով կը տանէ կարգաւ արտի մէջ կը թափէ, թիակով ամեն կողմ կը ծարածէ, ուր արեգակի անձրևի ազդեցութեան տակ հողին կը խառնուի: Շատ քիչեր կան աղը կրելու համար զոյգ մի եզ կը գործածեն, եթէ արտի դիւրքը շատ հակեալ չէ: Գիւղացին միայն գործանով չբաւականանար, նա արտի մէջ գանուած խուլներն ու արմատներն ի մի կը հաւաքէ, տեղ տեղ կը կուտէ, կը վառէ և բոցերով կը զուարճանայ. վասն զի մեծ յոյս ունի թէ յաջորդ տարին առատ հաց պիտի ունենայ: Կուսկուսան աջ կամ ձախ կողմ, փոքր ինչ ցած, մի հալաչափ վայր բոլորչի պլաս կը քաշէ ամուֆի համար. նորա պատն է բազիկ հաստութեամբ, մարդու հասակի բարձրութեամբ ամրապինդ ցցեր կը ցցէ գետին 1—2 թիղ իրարմէ հեռի. հեազհետէ բոլորչին կը միացնէ սկոած ցցի մօտ. ապա այդ ցցերու վրայ կը հիւսէ լաւի, բրի, կաղնիի ձողեր: Ամուֆի տեղն ևս պատրաստ է, ուր պիտի սերմանէ զանազան բանջարեղէն տարւոյն ամեն եղանակին թարմ-թարմ իր տան գործածելու համար:

Գարնան սկիզբը կուցուուի արաք հարուով մի անգամ ևս վարեց. թողուց մի առ ժամանակ անձրևի ու արեգակի առաջ, որ կոշտերն խոխոտեն, հողը եփի, կուղին ամեն տեղ խառնուի հողի մասերու մէջ թափանցէ՝ ապա Ապրիլ ամսոյ մէջ լաղթի հատիկները բռան մէջ առնելով ցորեան սերմանելու պէս արտի երեսը կը սփռէ ու կը հերկէ հարորով:

Գիւղացին փոքր քանակութեամբ լաղտի սերմի հետ կը խառնէ դգմի, լիւրիայի, կանեփի սերմունք, վասն զի գոյումը առանձին այնչափ լաւ չաճիք, որչափ լաղուտի արաւի հովանուներքն, նոյնպէս կանեփը, որ ճիւղեր կարճակէ, լաւ-առատ սերմունք կուսնենայ նաև ցողունի վրայ կարծր կոշտ խաւ մի կը կապէ որմէ կը շինեն անասնոց կապեր, պարաններ և չուաններ, իսկ լիւրիան փոքր ինչ աւելի կը սերմանեն:

Գոյումը առանձին, արտի եզերքներն շատ կը սերմանեն, որովհետև ձմեռը թէ անասնոց կեր և թէ մարդոց կերակուր է: Նոյնպէս կանեփը առանձին ու խիտ կը սերմանեն, վասնզի գիւղացու կտաւի մեծ մասը կանեփէ պիտի գործուի, լիւրիան որ թէ ուտելու և թէ վաճառելու համար կարևոր է:

Այժմ կը թողում սոցա վրան յարմար տեղը ընդարձակ խօսելու, կը դառնամ հարեանցի ակնարկ ձգել ամուֆի վրայ:

Ածուքը, որպէս ասացի, դիւղացու բանջարանոցն է, որ ամեն ընտանիք պիտի ունենայ, դիւղացին քանի ածուներով կը բաժանէ, ամեն մի ածուի մէջ զանազան սերմունք կը սերմանէ կամ կը սատրե, կը ցանէ պուտ, պղպեղ, սխտոր, սոխ, բանջար (կաղամբ) բաց և դոց տեսակները, եզ սոխ, որ սխտորի նման շերտերու բաժանուած է, անլուխք, վարունք, քառսունք, որ դեղին հատերով լիւրիա է, շատ շուտ կը հասնի, անբէլ լիւրիա, որ թեւ չունի ծուլուֆի վրան, հատերը կարմիր ու կլոր են, սև, սպիտակ և կարմիր լիւրիաներ, որոց հատերը տափակ ու երկար են, ևն. հանաչեղէն:

Ապրիլ ամսոյ մէջ ենք, ամեն կողմ կանաչով պատած է, հայ դիւղացին ուրախ-գուարթ արշալոյսին գուրս կը վազէ. կը դիտէ բարձրէն իր ընտանիքին կեանքը ապահովող արտն ու ածուքը, նա մի վայրկեան դադար չառնէր, տուն կը մտնէ, տրեխները կը հագնի, բէյնուց ձեռքը կառնէ, չուանը ուսը կը ձգէ, կը բարձրանայ անտառը, ուստի լուծ, հարոր, լեխսրի, փեսաթի, կացինի, բէյճուի ևն. գործիքներու համար յարմարագոյն փայտեր կը կտրէ, շալակելով տուն կը բերէ, նա ծանր բեռան տակ, առանց սեւէ տրտունջի սըլուրջալով կամ քարմոցով ըուրդ մանելով տուն կգայ: Այսպէս, թէ իգական և թէ արական իւրաքանչիւր անդամը երեք տարեկանէն սկսած մինչև 70—80 տարեկան ծերը իր գործը կը կատարէ. գորս միառմի պիտի ներկայացնեմ յետոյ:

Հայ դիւղացու ապահովութեան համար ամենակարևորն է կաղնուտը, սորա համար արդէն արտի երկու կողմերը զետիններ թողած է. ուր պիտի տնկէ կաղնի տունկեր, աճեցնէ, ապագային կաղնիը վաճառէ, տան պէտքերը հոգայ: Այս մասին ևս յետոյ:

Գ.

Հայ գիւղացուց մարազը

Գիւղացին ունի տուն, սերմանած արտ. 5—6 կթան կով, մի աջառ, երկու եզ, կովերու էգ հորթերն (արու հորթերը կը մորթեն, արդէն սովոր են կովերը առանց հորթի կաթ տալու, էգերուն ևս քիչ ժամանակ կը ծծեցնեն), նոցա այժմ պէտք կը լինի հացահատիկը—լազուտը, ընդեղենները և անասնոց կերը (ձմրան համար) պահպանելու վայր: Առաջինի համար ժամանակ դեռ շատ կայ. իսկ այժմ մարազի անհրաժեշտ պէտք ունի. գարնանէ նա կսկսի չորացնել այլ և այլ առատ կաթ արտադրող

ծառներու մասդառ տերևները դանաղան կաթոտ բոյսեր և ղե-
տեղել մարագր: Նա կը թողու ապագային շինել լազուտի կորօքը,
կսկսի մարագը շինել: Մէկ-երկու սենեակի չափ տարածութիւն
ունեցող գետնի վրայ բոլորչի կը ցցէ 5—8 կանգուն երկաթ
ձողեր, ապա 2—3 մտի հաստութիւն ունեցող ընտանի կաղինի
երկար ձողերով կը հիւսէ ցածէն գէպի վեր մինչև ձողերու ծայրը,
մի կողմէն դուռ կը թողու 1—2 կանգուն բարձրութեան վրայ,
որ անասուններ ներս չմտնեն: Մարագի շրջապատը վերջացած
է, մարագի ուղղակի միջավայրը կը ցցե մի բարակ գերան, որ
1—2 կանգուն բարձր լինելու է շրջապատէն և ծայրն ևս ճիւ-
ղեր թողուած: Այս անգամ ուրիշ-միջակ հաստութեամբ ձողեր
կը շարէ ծածքի համար մարագի վրան. ձողերու մի ծայրը կը
հաստատէ շրջապատին, միւս ծայրը միջավայրը ցցուած գերանի
գլխի ճիւղերուն կը կապէ, այսպէս ամբողջ վրան ձողեր կը ղե-
տեղէ խիտ առ խիտ և երեսը իսկիւր բոյսի խրճերով կամ հաճարի
խրճերով կը պատէ, որպէս զի անձրևը ներս չթափանցէ:

Մարագը պատրաստ է, գիւղացու կինը, աղջիկը, պատանին
բէյնուլով կամ մանգաղով հետները խառար կոչուած մեծ խուրճ
առած կը մտնեն ցախուսը, կը բարձրանան ծառներու վրան,
մատղաշ շիւղերը կը բոյգեն (ափով շիւղի արմատէն բռնելով
ամրապինդ այնպէս մինչև ծայրը կը քաղեն որ տերևները կը
թափի կամ բուսն մէջ ամփոփելով գոգնոցի մէջ կը լեցնէ, ուստի
գետին. իսկ եթէ ձեռքը շիւղին չհասաւ, բէյնուլով ճիւղը կը
կտուէր, կը ձգէ գետին, այդ տեղ ծառի վրայ լաւ գործ չկատա-
րողները թափած ճիւղերու շիւղերը կը բոյգեն, կը փռեն, չորաց-
նեն, ապա մի օր ևս կը կրեն: մարագի մի կողմ կը ղետեղեն:
Նոյնպէս ձորերէն ու ծմակներէն կաթոտ խոտեր կը քաղեն,
չորացնեն և կամ երբ լաղսի քաղանք լինի, խիտ առ խիտ բու-
սած լաղսի, լիւքիայի, գզմի ևն. նստուքի, այսինքն աւելորդը
կը հանեն: բուռ-բուռ կը ձգեն գետին. երախաներ կը հաւաքեն,
արդէն դուրս կը հանեն, կը փռեն որ չորանայ, ապա կը տանեն
մարագը:

(Շարունակելի).

Ս. Հայկունի